

**ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՔԱՐՈՁԸ Ս. ԷՇՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ  
ՏԱԶԱՐԻՆ ՄԵԶ ԿԻՐԱԿԻ 26 ՍԵՊ. 1993**

Հայաստան աշխարհի մեջ ներկայիս թափ առած այլակրօն շարժումներու դիմաց, Հայ ազգի զաւակները զիրար կը գոտապնդեն իրենց ուղղափառ հաւատքին մէջ, եւ վարանումները կը բաջալերեն ըսելով. "Հայեցարուք ի գօրագլուխն մեր՝ Քրիստոս":

Առաջին դարուն իսկ Պօղոս առաքեալ նոյնը կը յորդորէ: Ինչո՞ւ: Որովհետեւ ուր որ Քրիստոսի անունով հաւատացեալներու եկեղեցին կը կազմակերպուէր, աղանդաւորներ, այլ հաւատք ունեցողներ, կը փորձէին բայեայել առաքեալներուն հիմնածը, կազմակերպածը: Պօղոս առաքեալ նիկեսոսէն հեռանալու առիրով, նիկեսոսի հաւատացեալներուն եւ հովիւներուն կը յորդորէ ամուր պահել Քրիստոսի հաւատը: Կ'ըսէ. "Գիտեմ, իմ մեկնելէն յետոյ գայլեր պիտի գան ձեր մէջ, որոնք պիտի չխնայեն հօտին (Գործ Առաքելոց 20րդ գլուխ):

Քրիստոս է գօրագլուխը ամրող քրիստոնէական եկեղեցին: Այսօր, ընդհանուր քրիստոնեայ եկեղեցիներու մէջ նոյն վտանգը կայ: Նոր տեսակի աղանդներ, նոր տեսակի կրօններ, յափշտակողներ, չեն խնայեր հօտին: Հնդիկ քրիշնաներ, մորմօններ, եհովայի վկաներ, շարարապահներ, եւ ուրիշներ: Հայաստան աշխարհը, եւ Հայց. Առաք. եկեղեցին աւելի բարդ կացութեան մէջ կը գտնուին այսօր: Մէկ կողմէ ոչ-քրիստոնեայ կրօններու յարակումին ենթակայ, միւս կողմէ ոչ-հայկական քրիստոնեայ աղանդներու եւ յարանուանութեանց խուժումին ենթակայ:

Մենք հայերս, կ'ընդունինք որ ամէն քրիստոնեայ ազգ նոյն քրիստոսը ընդունած է, իր պատմութեան ընթացքին, իր

ժողովուրդին համար, եւ հաւատարիմ պէտք է մնայ իր ժողովուրդի պատմութեան եւ աւանդութիւններուն: Հայ ժողովուրդին պատմութիւնը եւ աւանդութիւնները յստակ, պատմական եւ նշմարիտ են: Ուրիշ ո՞ր մէկ ազգ կամ կրօն կարող է իւրացնել կամ իր պատմութեան եւ աւանդութեան մաս նկատել էջմիածինը, եւ հայ Քրիստոնեայ ժողովուրդին նահատակութեան եւ ստեղծագործութեանց պատմութիւնը:

Մէկ է ժողովուրդը:

Մէկ է հաւատքը Քրիստոսի վրայ հիմնուած:

Մէկ է իր եկեղեցին, եւ այդ՝ Հայց. Առաքելական Ուղղափառ եկեղեցին է: Հայ ժողովուրդին եկեղեցին է: Ինչպէս որ բոլոր քրիստոնեայ ժողովուրդներու գօրագլուխը մէկ է, Քրիստոսն է, այնպէս ալ իւրաքանչիւր քրիստոնեայ ազգ եւ եկեղեցի, իր ինքնութեան, իր կազմակերպուած գոյութեան գլուխը եւ հրամանատարը ունի՝ Քրիստոսի անունվ:

Հայ ազգի եկեղեցին, Հայց. Առաք. Ուղղափառ եկեղեցին է, եւ անոր կազմակերպուած գոյութեան եւ ինքնութեան գլուխն է, գօրագլուխն է Ս. Գրիգոր Լուսաւորչի ձեռքով 303 բուականին հաստատուած Ս. էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրաշալի տեսիլին իրեւ արդիւնք, երբ Միածնինը երկինքն կ'իշնէ Արարատեան դաշտի վրայ, Վաղարշապատի մէջ ցոյց տալու հրեղէն Սիւնով Միածնաէջ եկեղեցին վայրը:

Այսօրուան մեր ինքնիշխան, անկախ Հայրենիքը, իր ներկայ տաժանալից կեանքի պայմաններով, որոնց պէտք է դիմանանք, եւ որոնք Աստուծով շուտով կը փոխուին, մեր պատմական Արցախը, իր տոկուն մարտական ոգիով, 'ի Հայաստան եւ ի

սփիւս ցրուած մեր տաղանդաշատ  
գալակթերուն ստեղծագործութիւնները, մեր  
ժողովուրդին ապրելու եւ գոյատեւելու  
աննահանջ կամքը, իր Հայրենիքին եւ իր  
Քրիստոնէական հաւատքին համար  
մարտնչելու եւ ի հարկին նահատակուելու  
բաջութիւնը եւ հերոսական ոգին, այս  
բռնը, եւ ուրիշ ամեն ինչ որ մեր ազգին  
խևական նկարագրի արտացոլումն է,  
մենք կը նկատենք եւ կ'ընդունինք Աս-  
տուծմէ պարգևուած յաւերժական շնորհ-  
ներուն վրայ աւելանայ եւ միշտ ներկայ եւ  
մդիչ ուժ դառնայ հաւատարիմ մնալու  
շնորհը:

Այն ժամանակ, այդ աղանդերը,  
այդ հերետիկոսները, այդ գայլերը, այդ  
յափշտակողները, դուրս պիտի շպրտուին:  
Այն ժամանակ մենք միշտ օրինուած  
ժողովուրդ եւ ազգ պիտի մնանք փառք  
տալով Աստուծոյ:

Այս շնորհեներուն կարգին, յաւելեալ  
ուրիշ մէկ շնորհ կը նկատենք անձն եւ  
գործը Ամենայն Հայոց Հայրապետին Ն.  
Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Արքազնագոյն  
Կարողիկոսին:

Ան հարիւրեբսուներորդ կարողիկոսն է Ս. Գրիգոր Լուսատօքչի առաքելաշահիդ գահին վրայ բազմած: Այսօր ուրախալի պատեհութիւնը ունինք յիշատակելու եւ ուրախութեամբ տօնախմբելու Վեհափառ Հայրապետի ծննդեան ուրսունինգ ամեակը, քահանայական ձեռնադրութեան (Արէնքի մէջ 1943ին) յիսունամեակը, եւ իրրեւ Կարողիկոս Ամենայն Հայոց իր գահակալութեան (1955ին) երեսունութերորդ ամեակը:

Միայն ամփոփումը եթէ փորձենք  
տալ Վեհափառ Հայրապետի երեսունուր-  
տարիներու իբրև կաթողիկոս աշխատան-  
ին, ջանքին, մտահոգութիւններուն,  
ուրախութիւններուն եւ ցաւերուն, հազի  
կարող ենք ըստ թէ ան կաթողիկոս եղաւ

այնպիսի շրջանի մը մէջ, ուր  
ընկերային եւ այլ պայմաններ թոյլ չէին  
տար որ իր հոգիին թոհիքը իր թեւերը  
քանար իր հասկացողութեամբ, իր ազգին  
հոգիով, իր ազգին պատմութեան եւ  
աւանդութիւններուն թոխէով: Բայց, ան  
Աստուծոյ շնորհը ունէր պետական  
յարաբերութիւնները պատշաճօրէն պահելու,  
կապերը հաստատելու, ինչպէս նաև, օտար  
եկեղեցիններու "եկումենիք" շարժումներուն  
Հայց. եկեղեցին մասնակից դարձնելու, իր  
վեհափառ անձը կամուրջ դարձնելու  
աշխարհով մէկ ցրուած հաւատացեալներու  
եւ հայոց Հայրենիքի միջեւ: Իր արտասահ-  
մանեան այցելութիւնները մէկական հրաշք  
էին՝ քանալու միտքերը, սրտերը, հոգինները  
հայորդիններու, մինչեւ անգամ այնպիսիննե-  
րուն, որոնք կորսուած հայեր կը նկատէինք  
մենք արտասահմանի մէջ: Իսկ եթէ սկսինք  
համրել այն շինարարական աշխատանք-  
ները, որոնք կատարուած են, եկեղեցիններ  
վերականգնելով, գանձատուն, վանատուն,  
Ղազարապատ, Հայկաշեն, եւ ուրիշ կա-  
ռոյցներ, գործօն տարրեր, եւ  
նարտարապետական կորողներ կառուցելով,  
իր "լումային" ներդրումը կը զգանք Հայոց  
Պատմութեան եւ հոգեւոր ժառանգութեան  
գանձանակին մէջ: Իսկ իր մտքին եւ  
սրտին ներսը քացուած շնորհքը  
արուեստագէտի, մտաւրականի, չէր կարող  
իր կապերը չհաստատել Հայրենի երկրին  
ինչպէս նաև սփիւռքի մէջ եղող  
մտաւրականներուն եւ արուեստագէտ-  
ներուն, քանաստեղծներուն, եւ ստեղ-  
ծագործ ուրիշ արուեստագէտներուն: Եւ  
այդ պատճառով իսկ այդ ստեղծագոր-  
ծութիւնները պէտք չէր մեռնէին, քաղուէին,  
անտես առնուէին. հետեւարար պէտք էր  
ոյս տեսէին, հրապարակուէին, տա-  
րածուէին: Եւ ցանկը երկար է այն  
գեղագիտական հրատարակութիւններուն,  
պատմական գիրքերուն, որոնք Ամենայն  
Հայոց Հայրապետի հրամանով, օժանդա-

կութեամբ, տնօրինմամբ, որոշումով, հրատարակուած, տպագրուած եւ տարածուած են:

Նոյն քծախնդրութեամբ՝ իր մտահոգութիւնը կրթական գործի մէջ, որ մեր ժողովուրդը ունենայ ուսեալ, զարգացած, մտքի եւ հոգիի հետաքրքրութիւններով խնդավառ եւ կոչումի բարձր գիտակցութեամբ օժտուած ելեղեցականներ, քահանաներ, վարդապետներ, աշակերտներ, ուսուցիչներ: Եւ այս բոլորը ան կատարեց, կը կատարէ, հակառակ այն բոլոր տագնապներուն որ իր կեանքին մաս կազմած են. եւ յանախ վրդոված իր սիրտը:

Ապահովարար երջանիկ կաթողիկոս կարող ենք կոչել Նորին Արքութիւնը եթէ շհաշուենք այն ամենօրեայ տագնապները գորս ան կ'ապրի: Եւ ես գիտեմ ինչ կը նշանակէ գիշերը երբ հասնի, եւ ինչը մինակ մնայ եւ սկսի մտածել օրուան կատարուածներուն, վաղը կատարուելիքներուն, ապագային ակնեկալուածներուն, ինչ մղաւանջներ կ'անցնին իր հոգին: Եւ այդ տագնապները աւելի խորացան, երբ անակնեալ երկրաշարժը, մեր երկրին հիւսիս-արեւմտեան մասը կործանեց: Երբ հինգիարիւր հազար անտուն, անտէր մեր ժողովուրդին զաւակները ցրուեցան ամէն կորմը Հայաստան աշխարհի եւ օտար երկիրներու մէջ: Եւ անոնց համար ինչ որ հարկն էր, եւ պէտք էր անմիջապէս կատարուէր, Վեհափառ Հայրապետը կատարեց անմիջական օգնութեան կարելի միջոցներով: Հապա Արցախի մա՞րտը, գյոյամա՞րտը, Արցախի տագնա՞պը: Այդ աւելի խորունկ էր, որովհետեւ կարող էր ունենալ աւելի տագնապալից հետեւանքներ մեր ժողովուրդին, մեր Հայրենիքին համար: Սակայն իր իմաստութիւնը գիտցաւ իր խօսքը տալ իր ժողովուրդին: Իսկ անկախ Հայաստանը՝ ի՞նչ կասկած կարելի է ունենալ որ իր հոգիին երջանկագոյն

պահն էր: Այն հոգիին՝ որ իր պատամի տարիին մեծցաւ իր ժողովուրդին ծոցին մէջ, իր ժողովուրդին պատմութեան, իր ժողովուրդին ստեղծագործ հանճարմներու շուքին ներքեւ, լոյսին մէջ, երբ ամբողջ մեր հայ ժողովուրդին դարերու երազը ազատ ապրելու, իր ազգը փառաւորելու, անկախութիւն ունենալու տեսիլքը իրականացաւ: Ո՞վ կարող էր աւելի ուրախանալ քան զօրագլուխը, հրամանատարը մեր ազգին զաւակներուն:

8ա՞ւ՝ անշո՞ւշտ: Հայ եկեղեցւոյ մէջ գոյուրիւն ունեցող երկիվեղկումը: Բայց այդ ցաւը ան գիտցաւ տանիլ: Եւ որովհետեւ գիտէր "8աւը տանել", անպայման պէտք էր այդ ցաւին յաղբեր, եւ մենք կ'աղօթենք որ այդ համերաշխութեան յաղբանակին ուրախութիւնն ալ իրը դառնայ:

Իսկ աղանդերու խուժումը՝ Հայաստան աշխարհ, որ անընդունելի, անպայտանելի հրոսակութիւն է, իր սրտին այնպիսի խորունկ ցաւ պատճառեց, երբ մանաւանդ ինչ բարեացակամութեամբ ուզեց առիթ տալ ուրիշ կրօնական համոզում ունեցողներուն իրաւունքով իրենց տեղը ունենալ Հայաստան աշխարհին մէջ: Իրենց տեղը, բայց ոչ իրաւունք մեր ժողովուրդը բաժանելու, մեր ընտանիքը բայցայելու: Եւ այսօրուան մեր տեսածը բայցայիշներու, հրոսակներու յարձակումին հաւասար անպարկեցտութիւն է:

Եւ Վեհափառ Հայրապետը ցաւած սրտով իր խօսքը ըսած է: Հրատարակուած է "Հրաւէր Ողջմտութեան" անունով մի գիրք, որ պէտք է բոլորդ ալ տեսնել, պահանջէլ, ունենալ եւ կարդաք, հասկնարու համար թէ ինչ է կատարուածը մեր աշխարհին մէջ մեր շուրջը, "հոգեւոր ծառայութեան" անունով, "կրօնէի" անունով, "բարիք" գործելու անունով: Երբ ոչ հոգեւոր է, ոչ բարիք է, ընդհակառակը՝ անձնասիրութիւն է, ընդհակառակը՝ արհամարհանք է հայ ժողովուրդի պատ-

մութեան եւ աւանդութիւններուն եւ սրբութիւններուն, զանոնք անբաւարար նկատելով մեր ժողովուրդին հոգին փրկելու: Ո՞վ են որ կարող են մեզի նոր Քրիստոս տալ: Մենք այդ Քրիստոսը ընդուներ ենք Թադեոս եւ Բարբողիմէոս առաքեալներու ձեռքով, ամբախարիսխ հաստատեր ենք Քրիստոսի հաւատքը՝ լուսաւորչի շինած, հիմնած, կառուցած այս հրաշագործ տաճարով: Մեր այբուբենով, մեր Վարդանանց պատերազմով եւ բոլոր դարերու ընթացքին մեր աննահանջ հաւատարմութեամբ Քրիստոսին, աննահանջ կամքով եւ հաւատարմութեամբ մեր Սրբութիւններուն: Այսօր ազատ ենք այդ բոլորը վայելելու, ապրելու, սորվեցնելու, մեր զաւակներուն, փոխանցելու յաջորդ սերունդներուն: Ով որ կը կասեցնէ մեր ընթացքը՝ չարագործ միայն կարող ենք նկատել, հաւասար մեր պատմութեան մէջ մեզ դաժանօրէն շահագործած, սպաննացած, տանջած բոլոր ուժերուն: Անոր համար մենք պէտք է աղօթենք որ Վեհափառ Հայրապետը, որ այս վերջին ամիսներուն ֆիզիքական անհանգստութեան պատճառով, ոտքի ցաւի պատճառով, չի կարող վազել այնպէս ինչպէս երեսունուրութիւնը կարող է լինել յաջորդութիւնը, յաղթանակը յաղթանակ, որպէս զի միշտ կարողանանք ըսել. "Փառք Քեզ Աստուած", այսօրուան համար ալ:

հետեւինք, այսօր իր արքուն մտքով, իր իմաստութեամբը, իր տակաւին պայծառ տեսիլքովը մեզի հետ է, եւ պէտք է մեզի հետ լինի, որովհետեւ պէտք ունինք այս զօրագլուխին, այս հրամանատարին: Այս օրերուն եւս, ինչպէս երեսունուր դաժան տարիներուն, սպաննալից իշխանութեանց ննշումին ներքեւ, պէտք է կարենանք անշեղօրէն մեր հաւատքին ուղիեն ընթանալ, միշտ նայելով վեր եւ առաջ մեր հոգիներու յաւերժական զօրագլուխին՝ Քրիստոսին:

Աստուած մեզի հետ է: Աստուած տուաւ մեզ մեր կազմակերպուած եկեղեցին, անոր հոգեւոր հայրը, առաջնորդը, հովանաւորը, հոգատարը: Եւ Աստուած իր կամքին համաձայն զայն պիտի պահէ այնքան ատեն, որքան ատեն մենք կարիքը ունինք անոր: Աստուած իր կամքին համաձայն պիտի կարգադրէ մեր ընթացքը, մեր ապագայի նանապարհը, լոյսէ լոյս, յաջորդութենէ յաջորդութիւն, յաղթանակէ յաղթանակ, որպէս զի միշտ կարողանանք ըսել. "Փառք Քեզ Աստուած", այսօրուան համար ալ:

Քու շնորհեներդ, ո՞վ Բարերար Տէր, անպակաս մնան մեր վրայ, եւ մենք քու շնորհիւդ միայն կարողանանք փառաւորել քու անունը, Քու Որդիիդ եւ Սուրբ Հոգիիդ հետ, յաւիտեանս յաւիտենից: